

սկիզբէն ի վեր իր այլազան ձեւերուն մէջ, կրօնքի և բարոյագիտութեան հետ կապ մը ունի :

Բարեկարգութեան նպատակն էր նաև առաքելական դարու կամ նոր կրտակարանի Քրիստոնէութիւնը վերահաստատելու փորձ մը, փոխանակ դարերու ընթացքին կազմակերպուած և զարգացած Քրիստոնէութեան : որ շատ հեռացած է առաջին առաքեալներու վարդապետութենէն : Արիշ խօսքով՝ Քրիստոնէութիւնը վերածել անհատականութեան, փոխանակ կազմակերպեալ եկեղեցիի, որով խրաքանչիւր անհատ կատարեալապէս ազատ պիտի ըլլայ իր կրօնական համոզու մտերուն մէջ : Բայց կարելի չեղաւ ասիկա, և նոյնիսկ Լուտերի, Ջոնկալի (+ 1531) և Կալվինի (+ 1564) նման առաջնակարգ բարեկարգիչներ չկրցան զստացոյցի կերպով վեր բարձրանալ իրենց միջափայրեղէն և հասնել անհատին կրօնական կատարեալ ազատութեան : Այս մասին խրաքանչիւր բարեկարգիչ իրեն յատուկ հասկացողութիւն մը ունէր, այնպէս որ բայ գուռ մը թողուած էր միշտ կրօնական լայնամտութեան և անհատին կրօնական ազատութեան ոգիին աստիճանական զարգացման համար :

Բարեկարգութիւն բառին պատմական իմաստին այս վերլուծումը ցոյց կու տայ թէ խնդիրը կարծուածէն ասելի կ'ընծայուէ, այսինքն Լուտերեան բարեկարգութիւնը յանդած է ո՛չ թէ Հռոմի եկեղեցիին բարեբարկարգութեան, այլ պատճառ եղած է Բողոքականութեան ծագման :

Այս կէտը պէտք չէ աչքէ հեռացնել երբ կը խօսուի ու կը զբուի Հայ եկեղեցւոյ բարեկարգութեան մասին :

(Շնորհակալի)

ԵՐԵՎԱՆԻԱԿԱՆ ԲԱՐԲՈՒՆԻՍՍ ՄԱՆՈՒԱՆ ԱՌԲԻԻ

Աւան, ինչո՞ւ չգիտեցի երբ դասերով
կը ննդիկի ինչ՝ քի մամուր քոյունը սև
Վարդ հասակիդ վրայ զայցնի սաստեմած եր,
Տենդի իր որսիկ վրայ քաներ իր սարածած,
Ու այն դուկն՝ ուր դու երկի ողջ ու առողջ
կը խաղայիր՝ այսօր դուստրդ պիտի ելիր :

Ես քու կենցաղդ պիտի ընկի զուարթ ու շին,
Կակուղ մանուռ պիտի՝ քափեի քոյունդի սակ,
Ժամերդ քոյուն պիտի՝ ըլլայիկ խիտի ժամեր,
Քու մասդաշուկ կեանքդ ևս անքաւ երանութեանք
Պիտի՝ պատիկ : Ժերն հարուստ իր վայելեանք
Մէջ քու վրայ պիտի՝ նախանձեք, աննձ գառնակ

Դուն չըրայիր պիտուր գերի ննդիկ դասուց.
Երկուսինս ալ պիտի՝ վապիկի վարդաբանակ
Երգով, սիրով, անսանկերուն մէջ քուրուստ :

Թարգմ. ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆ

Թոյնոց քոյուներն պիտի՝ քաղիկի ինչ համար.
Պիտի՝ սոյն ինչի ծաղիկի անննազի
Որչափ մեղուն չխաղեր քեզ միկ օրումս մէջ :

Յնոյ երբ ծեր Յունկար ձիւնե կրկնոց իր ուս՝
Երկու մեղներն լեզուն պուրջիկ ու խաղայիկ,
Կես զիշերիկ զար՝ ես քոյուն քնմաներուն
Մէջեկ ըզիկ, անդնակ, պիտի՝ քաղմեցնիկ,
Իրեւ դշտոյ չխաղաղեղ ու փառապանկ :

Անգիտութեանս մէջ շատ դասեր կուտայի ինչ,
Փութացնիկի փոքրունի վստան սպազայիկ,
Երբ յնդարմ քոյունիկերիկ քու անուշիկ
Իրիկ գեցիկ շնայ իյնալըն ու քայի.
Կը դարեկիր դուն սպրեկի - ինչ լսելի.
Ախ, այն վախճանն դասնակիկ զիտեցի՝ ես :

ՀԻԺԵՍԻԲ ՄՈՐՕՑ